Կ. 4430 1907 ՓԵՏՐՎԱՐ 3/16 ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ 23 նձիւ սէնէ 3 ՄՈՒՀԱՐՐԷՄ 1325 — 3 ՇՈՒՊԱԹ 1322

ՄԵՋՄՈՒԱ-Ի-ԱՀԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաքթատա իքի տէճա եանի
ՉԱՐՇԷՆՊԻՀ վէ ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
կիւնլէրի նէշր օլունուր :

ՆԻՍԽԷՍԻ
30 ԲԱՐԱ

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ՖԻՑԱԹԼԱՐԸ. = Իսթանպօլ իչին սէնէլիկի 60 ղշ. = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղշ. տըր։ = Մէմալիքի էճնէպիէ իչին սէնէլիկի 20 ֆր. տըր։ = Բօսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։ = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տըր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = Մինճի սահիֆէնին սըրասը 5, Ճնճի վէ Յիւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, իլէ Կիւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղշ. տուր։ = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բազարլըգ օլունուր։

Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ միւրաճաաթ օլունա։ = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65։

ԳԱՐԴԻՆԱԼ ՄԱԹԻԷՕՆԻՆ

ՖՐԱՆՍԱ ԱԳԱՏԷՄԻԱՅԸՆԱ ՏՈՒԽՈՒԼԻ

Գարտինալ Բէրօնը վէֆաթը իւզէրինէ միւնհէլլ գալան մագամա՝ Ֆրանսա Ագատէմիասը Թարաֆընտան ինթիխապ օլունան Գարտինալ Մաթիէօնիւն մէզքիւր մէճլիսի ալիյէ տուխուլի, եաղսըզըմըզ վէճճլէ, չըգան հաֆթա մութանթան սուրէթտէ վուգուս պուլմուշ տըր։

Ագատէմիա ազալըզընա բուհպան սընքիրընըն թայեինի նատիրէն վուգուս պուլտուղընտան, միւմաիլէյհ հագգընտա իլք տէֆա պու միւնասիպէթլէ իճրա իտիլէն մէրասիմի մախսուսէ՝ չօգլարըն մէրագընը թահրիգ իթմիշ տիր։

Տավէթլիլէր միեանընտա բէք չօգ բուհանիլէր պուլունմըշ տըր։ Պօրտօ սէրէբիսգօբսը գարտինալ Լէգոնը, գարտինալլըղա մախսուս օլան գըրմըզը մանթօսընը կիյինմիշ օլարագ կէլմէսի՝ կէօրէնէլէր իւզէրինէ պիր թէէսսիր հասըլ իթմիշ տիր։

Բարիզ սէրէբիսգօբսընըն մուավինի Մ՝ օնս. Ամէթ, Սուասոն էբիսգօբսը Մ՝ օնս. Բէշնար, Կրընօպլ էբիսգօբսը Մ՝ օնս. Հանրի, Օթուն էբիսգօբսը Մ՝ օնս. Վիլար վէ տահա սահրլէրի հաղբրուն միեանընտա կէօրիւլմիւշ տիւր։

Միւմաիլէյհ, գարտինալ Լէգօ կիպի, էթրաֆը սիեահ չէրիտլի ճիւպպէ, ուզուն գըրմըզը գուշագ վէ իբէքլի գըրմըզը մանթօ կիյինմիշ տիր։

Գարտինալ Մաթիէօ՝ եիւքսէք վէ գավի պիր սէսլէ նութգընը իրատ իտիպ, պու նութգ ֆէվգէլատէ ալգըլանմըշ տըր։ Մէզքիւր նութգատա, գարտինալը միւմաիլէյհ՝ Ագատէմիա ազալըզընա ինթիխապ օլունմազտան էվվէլ, 1878տա կօպէր իմթիհանընտա իքինճի միւքեաֆաթա նայիլ օլմուշ օլտուղընը զիքր իթմիշ տիր։ Նութգըն աթիտէքի ճիւմլէլէրինի պէեան իտէրիզ.

«Միւսիւլէր, զաեէթ գատիմ պիր ատէթ վէ ուսուլ մուճիպինճէ, Ագատէմիատա Ֆրանսըզ բէհապէյնինէ վէքեալէթ իթմէք չէրէֆը ալիսինի, պու կիւն սիզ պօրճլուեում։ Սիզ, քէնտի Գօնգօրտանընզը լաղվ իթմէք խսթէմէտինիզ։ Միւէսսիսինիզ պիր գարտինալ օլտուղը հալտէ, Գարտինալլար սընքիը հագգընտա հիւրմէթ վէ բիայէթ կէօսթէրտինիզ։ Գարտինալ Բիշլիէօնիւն սըֆաթ ու մահիյէթի՝ պէնիմ պաիսի չէրէֆ ու իթիպարըմ օլմուշ տըր։ Ֆիլվագը պիլիրիմ քի, սիզ պէնի, քէնտի էվսաֆ ու խասայիլիմ իչին ինթիխապ իթմէտինիզ։ Իլա պու սըրատա իւնվանընմը նազարը տիգգաթա ալընընըզ։»

Գարտինալ Մաթիէօ, Ագատէմիա ազասընա պու եօլտա թագտիմը թէշէքքիւրտէն սօնրա, քէնտի սէլէֆը միւհթէրէմինի չու սուրէթտէ մէտհ իթմիշ տիր.

«Գարտինալ Բէրօ՝ Ֆրանսըզ բէհապէյնի իչինտէ էն վագարլըը իտի։ Նաթըգէբէրատազլըը վէ մուհարիրլիկիյլէ ինքեար օլունմազ պիր չէօհրէթ գազանմըշ օլուպ, սըֆաթը բուհպանիէյի չայեանը հայրէթ պիր սուրէթտէ մուհաֆազա իթմէսիյլէ, տինսիզ վէ իմանսըզլարընը պիլէ հիւրմէթինի ճէլպ իյլէմիշ իտի. չէօյլէ քի պազը քէրրէ սէտայը Հագգ օլան խալգ, հէնուզ հաեաթտա իքէն, անը հագգըյա թագտիս իթմիշ տիր։ Օ զաթըն ասարը մէմտուհէ իլէ մալամալ օլան էօմրիւնիւ վէ ախլէագը նէճիպէսինի միւթալէա իթտիկիմատ, Ագամիաեա մախսուս պիր նութգ իրատ իթմէյիպ, իլլա քէնտիսինի ազիզլէր սըրասընա կէչիրմէք տավասընա չալըշմագտա օլտուղըմը զանն իտէրիմ։

«Գարտինալ Բէրօ՝ ատապ վէ ախլէագը հասէնէ վէ էսկի զէմանլարա մախսուս ֆազիլէթլէր իլէ թէզկէրնի զաթ իյլէմիշ պիր բուհանի օլմասըյլա, տիկէր պիր ասրա մէնսուպ օլտուղը զանն օլունուր իտի։ Օթիւն չէհրի սօգագլարընտա, զայիֆ վիճուտը վէ բուհպանա լայըգ թավրը իլէ կէզտիկի կէօրիւլտիւկիւնտէ, օն իւչիւնճիւ ասրընը պիր բէյսի բուհանիսի օլուպ, մէսքէնինի թէրքլէ, քիւրբէյի արզա էնմիշ օլտուղը վէ ուլու քիլիսէսի էթրաֆընտա տօլաշմագտա պուլունտըղը զանն օլունուրտը։ Լաքին բէվիչի հալինէ բաղմէն, գարտինալ Բէրօ՝ վագթընը տտէմի օլուպ, հաթթա պիր աղ տա իլէրի կիթմիշ օլմասընտան տօլայը իթհամ օլունտու։ Պիր արա էֆքեարը սէրպէսթիյէ սահիպի տիր տէյի միւպէհեմ, ֆագաթ տէհշէթլի պիր իթհամա պիլէ հէտէֆ օլմուշ տըր։

«Կէրչի օն պէշ եաշընտա իքէն, կէնճ Բէրօ՝ ֆիքրէն զաաֆէթէ տիւշար օլարագ, պիր արալըգ իմանընճա թէհլիքէլի պիր պուհրան կէչիրմիշ իսէ տէ, պու պուհրանը զալէպէ իթմիշ տիր։ Լուի-լը-Կրան վէ էգօլ Նորմալ մէքթէպլէրինտէ թահսիլ կէօրմիւշ վէ շահատէթնամէսինի ալմասընտան սօնրա, իքի սէնէ Անժէր լիսէսինտէ մուալլիմլիք իթմիշ, վէ պատհու բահիպլիք մէսլէքինէ տախիլ օլմուշ տըր։

«1870 մուհարէպէսինտէ ասքէր ֆըրգալարընտա խըտմէթը բուհանիէյի իյֆա իտիպ, մուախարէն Հայր Բէրօ՝ Օթէօն էբիսգօբսը թայեին գըլընմըշ տըր։ Էբիսգօբսըլըը տա բահիպլիկի կիպի օլմըշ տըր։

«Մ՝ օնս. Բէրօ՝ նասըլ եաշատը իսէ, էօյլէ տէ վազ վէրիր իտի. քէնտի սուրէթը իֆատէսի՝ վագարլը, տինտարանէ վէ թէքմիլէն եէթմիշ տէֆա օգուտըղը Աստուածաշունչ քիթապընա վէ լայըգլյա պիլտիկի էսկի վէ եէնի էտէպիեաթըն բուհունա մուվաֆըգ օլուպ, էֆքեար վէ միւթալէաթը տա զաեէթ մունթազամ իսի։»

Գարտինալ Մաթիէօ՝ սէլէֆի հագգընտա չու ֆըգրայը տախի պէեան իթմիշ տիր։— «Գարտինալ Բէրօ, 1882 սէնէսի յուլիսինին 9ընը կիւնիւ, պիր այինի բուհանիյէ բիեասէթ իտէճէկի սըրատա, Բարիզատէն իքի թէլէկրաֆնամէ ալմըշ տըր։ Պու թէլէկրաֆնամէլէրտէ, քէնտիսինին Ագատէմիա ազալըզընա ինթիխապ իտիլտիկինին իչար օլունտըղընը պիլմէքլէ պէրաբէր, այինի բուհանինին խիթամընտան սօնրա օ թէլէկրաֆնամէլէրի աչմըշ տըր։»

Հալպու քի, պու կիւնքի եէնի Ագատէմիա ազասընընը, եանի քէնտիսինին, պու սըրատա տահա վիեատէ սաղլըրսըզ պուլունտըղընը, վէ քէնտի ինթիխապընը իեպար իտէն թելէկրաֆնամէլէրի աչմատան վէ օգուտազտան ճէպիսէ գօյմամըշ օլտուղընը իգրար իթմիշ տիր։

* * *

Ֆրանսատա Քիլիսէ իլէ Ճիսմանի հիւքիւմէթին թէֆրիգ գանունընա տաիր պազը ճիմլէլէրին, գարտինալ Մաթիէօնին նութգընտա տէրմիեան իտիլէճէկինէ պէքլէնտիկի հալտէ, օ խուսուսատա պահս օլունմամըշ տըր։ Ինթիխապընընը իլք կիւնիւ միւմաիլէյհ գարտինալ՝ զաեէթ մուհաֆազաքեար պիր զազէթաճըյը գապուլ իթտիկինտէ, զազէթաճը՝

— Գարտինալ հազրէթլէրի, մէվճուտ իխթիլաֆ հագգընտա էֆքեարընընը պէեան իտէպիլիրմիսինիզ, տէյի սիւալ իթմիշ, վէ գարտինալ տախի,

— Խայր. Բարիզէ կէլէն Ագատէմի ազասը տըր. գարտինալ՝ Բօմատա գալմըշ տըր, տէյի ճէվապ վէրմիշ տիր։

— Բաբա հազրէթլէրի հագգընտաքի էֆքեարընընը՝ տա մը պիլտիրմէզսինիզ։

— Բաբա հազրէթլէրի հագգընտաքի էֆքեարըմը՝ մը սօրուեօրսունուզ։ Օ բէք աշիքեար տըր. քեաֆիֆէյի Գաթօլիքլէր կիպի, պէն տէ Բաբա հազրէթլէրինէ արզը իթաաթ իտէրիմ։

Զազէթաճը, միւմաիլէյհտէն պունատան ֆազլա սէօզ ալամամըշ տըր։

* * *

Գարտինալ Մաթիէօնիւն նութգունա ճէվապէն, Ագատէմիա ազասընտան գօնթ տ՝Օսսոնվիլին իրատ իյլէտիկի նութգուն պաշլըճա ֆըգրալարընը տախի զիյրտէ տէրճ իտէրիզ.

«Եու էսնատէ Գօնգօրտա ահտնամէսինին լաղվընը իլթիզամ իտիեօրուզ։ Պունա թէէսսիֆ իթմէմ, չիւնքի օ ահտնամէ՝ չիմտիէ գատար եաբապիլտիկի խըզմէթլէրի եաբմըշ, վէ արթըգ հիւքմիւ գալմամըշ տըր։ Անճագ պու պապտէքի գուսուր չու օլմուշ տըր քի, օ ահտնամէյի պաշգա պիր չէքլէ գօյմաղա չալըշաճագ եէրէ, անըն լաղվը, վէ տիւնեա իւզէրինտէ էն պէօյիւք գուվվէյի մանէվիյէ վէքիլինին թանըլմամասը թարաֆընա կիտիրմէքտէ տիր։ Հէնուզ մէճճուլ վէ մուղլագ պիր զիեա սայէսինտէ գարանլըը վէ միւսթագպէլի քէշֆ իթմէկէ գալգըշմագ՝ պէօյիւք պիր քիւսթախլըգ տըր, ֆագաթ պու միւսթագպէլ հէր նէ օլսա, Քիլիսէճէ պունատան տօլայը էնտիշէ իթմէկէ սէպէպ եօգ տըր։ Քիլիսէ, հաեաթընընը զաեէթ ուզուն տէվրէսի իչինտէ, տահա սաիր խասիմլէր իլէ տէ ուղրաշմըշ տըր, լաքին տահմա զալէպէ իթմիշ տիր, չիւնքի քէնտի թարաֆընտա իքի գուվվէթ վար տըր քի, պիրի՝ վագթ վէ տիկէրի՝ քէնտի Միւսսիսի Իլահիսինին վատլարը տըր։

«Իչպու մուհարէպէնին պիր ան էվվէլ խիթամ պուլմասընը վէ Քիլիսէ իլէ Տէվլէթ պէյնինտէ միւսալէհանընն իպգա իտիլմէսինի, պէն տէ Զաթը ֆազիլանէնիզլէ պէրաբէր թէմէննի իտէրիմ. պու միւսալէհա էլզէմ օլտուղընտան, մէմլէքէթլէրինին մէնաֆիի հագգընէսինի ճիտէն արզու իտէն քեաֆիֆէյի չէհիրլիլէրճէ տախի թէմէննի իտիլմէլի տիր։ Անճագ իչպու միւսալէհանընն, պիր կիւն ,եէնի պիր մուահէտէյի սիեասիյէ իլէ թաստիգ օլունմասը հէր հալտէ զազըմ տըր։ Շու գատար քի, պու միւսալէհանընն գաթի օլապիլմէսի իչին, Քիլիսէնին, քէնտի գօլլարընը, վէլէվ եալտըզը օլսա, պիր թագըմ եէնի զինճիրլէր իլէ պաղլաթմամասընը, վէ գազանմըշ օլտուղը հուգուգը՝ քէնտիսի իչին զաեէթ պահալը տիւչէճէք օլան պիր միգտար իեանաթը նագտիյէ պէտէլ ֆէսաա իթմէմէսինի թէմէննի իյլէմէք՝ բէք պէօյիւք պիր քիւսթախլըգ մը տըր։ Քիլիսէ, եաշամագ վէ վազիֆէսինի իյֆա իյլէմէք իչին, եալընընը պիր չէյէ, եանի սէրպէսթիյէթէ միւհթաճ տըր, ֆագաթ պու սէրպէսթիյէթ՝ հագգընի օլմալը տըր, հասէտամիզ պիր նէզարէթէ թապի օլմամալը տըր, վէ քէնտի հուգուգընը թէհլիքէյէ գօեաճագ տահմի միւտախէլէտէն խալի պուլունմալը տըր։ Մ՝ օնսէնեէօր, միւսասատէնիզլէ մէմուլ իտէրիմ քի, պու չարթլարընը թէէմին իտիլմէսի՝ Գաթօլիքլէրէ քեաֆիի կէօրիւնէճէք տիր։ Միւսասատէնիզլէ, Ֆրանսա իչին էօյլէ պիր Քիլիսէնին վիճուտինի թէխայեիլ իտէրիմ քի, պու Քիլիսէ՝ Տէվլէթատէն հիչ պիր չէյ թալէպ իթմէսին, վէ քէնտի վարիտաթընը եալընընը Գաթօլիքլէրին սախավէթլէրինատէն հասըլ իյլէսին, վէ օ Քիլիսէնին բահիպլէրի՝ տինտարան իլէ քէմալը մուհապպէթ վէ իթթիֆագ իւզրէ եաշասընը, վէ տինտարլար նազարընտա պու բահիպլէրէ՝ հալ ու հարէքէթլէրինէ հագգընա էհէմմիյէթ վէրիլմէսի ճայիզ օլմաեան պիր թագըմ լիւզումսըզ մէմուրլար սըֆաթըյլա զագըլմասընը, վէ պու Քիլիսէյէ մէնսուպ տինտարլար տախի՝ աղզը տիլի օլմաեարագ սըրֆ վէրկի վէրիր պիր սիւրիւ գօյունլար մագամընտա ատա օլունմասընը. պիլաքիս Քիլիսէ մէրթիպ վէ ուսուլընընը միւսասատ իթտիկի մէրթէպէտէ, էմլաք վէ ումուրը ճիմանիյէնին իտարէսի գարշընընտա ճիմլէսի չէրիք մագամընտա սայլըսընը. չէօյլէ քի ճիմլէնին մէսարիֆիյլէ ինչա իտիլմիշ, իտարէսի թէէմին օլունմըշ վէ թէզեին գըլընմըշ օլան ճէնապը Հագգընը պու պինասը՝ ումումընը խանէսի սըֆաթ ու մահիյէթինի մուհաֆազա իյլէսին. էֆքեարը ամիզանէմճէ, հիչ օլմազտա Ֆրանսատա պու թէպէտտիւլ, բէք էլզէմ տիր։ Օ կիւնիւ քի, Քիլիսէ, քէնտի հաեաթընընը անասրընը՝ էֆրատը ճէմատաթընը չէֆագաթընտան ալմաեա գարար վէրիրսէ, — եէնիտէն տիքիլմիշ օլան պիր աղաճ, քէնտի քէօքլէրինի զէմինին ալթլարընա գատար սիւրմէքլէ, թէքրար քէսպը գուվվէթ իթտիկի վէ ասըլ քէօքիւ գավիւշտիկի կիպի,—Քիլիսէ տախի՝ էֆրատը ճէմատաթընընը չէֆագաթը վէ իգթիտարըյլա եաշամասընտա, քէնտի եէչիլլէնմիշ տալլարընը, հէր կէօնա պուլութլարաան արի վէ խալի օլան բարլագ պիր ասիմանէ տօղրու թէմտիտ իտէճէք տիր։ Վագաա ասար վէ ռիվաեաթը գատիմէ մուճիպինճէ եաշաեան պիլճիմլէ միւէսսիսէլէր միսիլլու, Քիլիսէնին թէ-

հավվիւլաթը տախի անէսթէ սուրէթլէ վուգու պուլաբղը ճիհէթլէ, իչար իթիկիմ թէպէտտիւլիւն գուվվէտէն ֆիլիլէ կէլմէսի՝ պէլքի խայլի վագթա միւհ. թաճ օլաճագ տբր. լաքին հէր հալաէ պու թէպէտտիւլ լազըմ տբր։ Պէլքի պէ. նիմ զէմանըմտա եայամագտա օյան քիմ. ալէր, կէնճիլիքլէրի, էօմիւր մուհարէպէ. տինտէն զաթէն եօրուլմըշ օլտուղը վէ հաեաթըն եօգուչունտան աշաղը սիւրաթ. լէ էնմէքտէ պուլունտաբգլարը ճիհէթլէ, օ բարլագ կիւնիւն բունումայը զուհուր օլ. տուղընը կէօրէմէեճէք տիրլէր։ Լաքին անսամիմ իւլ գալպ թէմէննի իտէրիմ քի, կէօզլէրինի գաբամագտան էվվել, օ կիւ. զել վէ բարլագ կիւնիւն հիչ օլմազտա չէֆֆագընը կէօրէպիլսինլէր։ Իչթէ, պու տբր պէնիմ, Գաթօլիք վէ Ֆրանսըզ սը. ֆաթըմլա գալպիմտէ պէսլէտիկիմ իւմիտ։»

ՄԱՀ

ՎՍԵՄԱՓԱՑԼ

ԳՐԻԳՈՐ ԽԱՆ ՇԱՄԱՆՃԵԱՆԻ

Տրպար ու զարգացեալ այս Հայ վաճառականը անոնցմէ էր որոնց անակնկալ մահուան առչեւ մարդիկ կ'ըսեն.

— Այս մարդը մեռնելու չէր։

Եւ իրաւ ալ Գրիգոր Խան Շամանճեան՝ ազնուասիրտ, բարեսէր ու պատուաւոր վաճառականը այն հազուագիւտ անձերէն էր, որոնց կորուստը կարելի չէ մոռնալ, որովհետեւ իրենց մահովը լոկ բաց մը կը ձգեն ետեւնին։

Իրաւամբ «Հայ վաճառականութեան ամէնէն պատուաբեր զարդն» էր ան, որ իր զարգացումովը, սիրովը, խելքովը և ուղղամտութեամբը հաւասարապէս ամէնուն սէրը, պատիւը և յարգանքը կը վայելէր, և իր բազմաթիւ բարեգործութիւնները ըրած ատենը անոնց շուրջը չէր հաներ այն շռնդալից «բրեկլամ»ը որ ուրիշ «բարերար» անուանեալներու յատկութիւնն է։ Աղքատներու և կարօտեալներու ճշմարիտ գորովագութ հայր՝ իր օգնութիւնները չէր ալանար ոչ մէկուն և անոր երախտաւորեալները բազմաթիւ են այսօր, որոնք դառնապէս կուլան իրենց բարերարին յանկարծակի կորուստը։ Իր մեծ վաճառատունը, ուր բազմաթիւ Հայ երիտասարդներ կը պաշտօնավարէին, մայրաքաղաքիս մեծագոյն տիպար հաստատութիւններէն մէկն էր՝ հրապարակին վրայ ամենամեծ վարկը և պատիւը վայելող։ Գրիգոր Խան Շամանճեան՝ միւս վաճառականներէ բոլորովին տարբեր դաստիարակութեամբ ու զարգացումով մեծցած՝ մասնաւոր յարգանք մը ունէր գեղարուեստի, գիտութեան և գրականութեան մասին, և իր ունեցած մատենադարանը ճշմարտապէս նշանակելի ու հռչակաւոր է։ Իր առեւտրական մեծ հմտութիւնը և իր հաստատ ու դիւրահաղորդ բնաւորութիւնը չափազանց սիրելի ու անմոռանալի դէմք մը դարձուցած էին զինքը թէ՛ առեւտրական և թէ՛ աշխարհիկ կեանքի մէջ։ Պատուական ու նմանը քիչ անգամ ծնող անձնաւորութիւն մըն էր Գրիգոր Խան, զոր անողորմ հիւանդութիւնը առաւ տարաւ անժամանակ։

Մեր հասարակութեան մասին մասնաւոր համակրութիւն մը կը տածէր։ Անցեալ տարի, երբ մեր Ամեն. Կ-Պարիզեցիք Մեծ-Կղզիի եկեղեցին կը պատարագէր, Գրիգոր Խան ներկայ գտնուելով եկեղեցական արարողութեան, ինքնաբերաբար խնդրեց պնակ պտտցնել անձամբ և իր կողմէ ալ հինգ ոսկի նուիրեց։ Ասկէ զատ իր անձնական կառքը Հոգեւոր Տիրոջ արամադրութեան տակ դրաւ և զայն իր բնակարանը հրաւիրելով՝ կարելի եղած արգանքները ու պատիւները մատոյց Նորին Սրբազնութեան։

Ողբացեալ Հանգուցեալը՝ մէկ բառով՝ իր մէջ կը մարմնացնէր բոլոր ձիրքերը, որով մարդ կրնայ կատարելագործեալ համարուիլ, որչափ կարելի է։

Որչափ դրական ու առեւտրական միտք, նոյնչափ ալ գրասիրական ու գեղարուեստասիրական ոգի մը ունէր Գրիգոր Խան, որուն այս մեծ ձիրքերը չեն կրնար ուրանալ բոլոր զինքը ճանչցողները։ Գրական նորութեան մը, գեղարուեստական ցոյցի մը կամ նոր տաղանդի մը փթթումին առջեւ անիկա կ'ոգեւորէր ամէնէն աւելի և կը տեսնէիք որ այդ վաճառականը՝ գրագէտ ու արուեստագէտ աւելի կը հասկնար այդ բաներէն։

Մեր խորին ցաւակցութիւնները կը ներկայացնենք Հանգուցեալին վշտահար ամուսնոյն Տիկին Պէտրիա Շամանճեանի, ինչպէս նաեւ զաւակներուն և եղբօրը, որոնց համար երկնային մխիթարութիւն կը հայցենք Երկինքէն։

⁂ Յուղարկաւորութեան տխուր հանդէսը պիտի կատարուի, վաղը Կիրակի, ժամը 8ին (Ը. Թ.), Բերայի Ս. Երրորդութեան եկեղեցւոյն մէջ։

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Բէնչէնպիհ կիւնիւ, Կ-Բաթրիգ բիւթպ. Սապպազեան էֆ. հազրէթլէրի՝ Բաթրիգխանէմիզ գաբու քէհեասը սատտ. Յովսէփ էֆ. Շէհրեան իլէ պիրլիքտէ Մապէյնը Հիւմաեունա պիլազիմէ, Մուհարրէմին իլք կիւնիւ օլմագ միւնասիպէթիլէ, խաքիբայը Շահանէյէ արզը բասիմէի թէպրիքեամ իյլեմիշլէր։ Վէ պիլ վասիֆա իլթիֆաթ վէ սէլամը Շահանէյէ նայիլ օլմուշլարտըր։— Պատէհու Մապէյնը Հիւմայուն էրքեանընտան պազըլարընը զիհարէթ իթիքլէրի կիպի, ախիրէն էօհաէսինէ բիւթպէի վէզարէթ թէվֆիհ պույրուլմըշ օլան Տիւանը Հիւմաեուն թէրճէմանը վէ Թէրիֆաթը ումումիլ նազարը տէվ. Ղալիպ բաշա հազրէթլէրինի, վէ Թրապիզօն վալիլիկինէ թայէին պույրուլան աթուֆ. Զիյվէր պէյ էֆ. հազրէթլէրինի տախի զիեարէթլէ, նայիլ օլտուգլարը իլթիֆաթը Շահանէյէն տօլայը թէպրիք իթմիշլէրտիր։

⁂ Ճումա կիւնիւ, Տեառնընդառաջ եօրթուսը վէ Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսի թագտիսինին ՀՆՆճի սէնէի տէվրիյէսի օլտուղընտան, իլք ագշամը մէզքիր քիլիսէտէ, Մեծ-Փողովրդապետ Գերշ. Նիկողայոս Ծ. Վ. Պագշեանընն թահթը րիեասէթինէ կրակավառ ըէմը այինի իճրա իտիլմիշ, վէ իրթէսի կիւնիւ, Արհ. Կարապետ Եպիսկ. Քյուրեան թարաֆընտան մութանթան սուրէթէ Գուստասը չէրիֆ թագտիս օլունմըշ, վէ պատէհու, քիլիսէնին էօլմիւշ օլան պիլճիմէ խայրխահլարընը իսթիրահաթը ըուհը իչին բահմէթ տուսը օգունմըշ տբր։— Իլք ագշամը վէ իրթէսի սապահը քիլիսէ կիւզէլճէ տօնատըմըշ վէ թէղանիեաթը ըուհանիյէ սուրէթը միւքէմմէլէտէ իճրա իտիլմիշ տիր։— Եայլի տինտարան տախի հազրը պուլունմըշլար տբր։

⁂ Անտրել Ատանալը օրուպ, 8-10 սէնէտէն պէրի մահէլլի մէզքիւրտէ իյֆաի վազիֆէյի ըուհանիյէ իթմէքտէ օլան Պօղոս Վ. Գուլյումճեանընն՝ Էրմէնի քիլիսէսինէ տէխալէթ իթտիկի թէկսիֆէն իլիտիլմիշ տիր։— Շու գատար քի միւսամիլէյինին իշպու քիլիսէ թէպտիլի՝—պիզզաթ Առանա Էրմէնի Առաջնորդըմուշեղ եպիսկոպոսը՝ Տէրիսատէթ ղազէթալարընտա քէնտիսինէ գարշը եազըլանլարա վէրտիկի ճէվապընտա, հիչ միւնասիպէթի օլմատըզը հալտէ, կէօյա պէօյիւք պիր ֆիթուհաթ իշլէմիշ կիպի,—վագը օլան իշարընտան անլաշըլտըզը վէճհէլէ,—պիր տիւկիրիք նէթիճէսի օլմասըյլա, Պողոս Վ.ին պէօյլէ ատի տիւկիրիք իլին թէպտիլի քիլիսէ իթմէսի՝ տօղրուսը թէսճճիւպիւմիւզիւ մուճիպ օլմուշ իսէ տէ, մամաֆիհի պու էսաս իւզէրինէ գուրուլան պինանընն նէ տէրէճէ մազպութ օլապիլէճէկի հէնուզ թայէին իտիլմէզ։

⁂ Միւթէվէֆա Շամանճեան Գրիգոր Խանընն վուգուի վէֆաթը, Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրինին ըէք զիեատէ թէէսսիւֆ վէ թէէսսիւրիւնիւ մուճիպ օլուպ, այիլէի քէտէրտիտէսինէ թաազիյէթի միւպէյեին պիր գարթ կէօնտէրմիշլէր տիր։

⁂ Գեր. Մկրտիչ Վ. Մուրատեան՝ Զմմառատան, վէ Գեր. Յովհաննէս Վ. Նալպանթեան՝ Էսկի-չէհիրէն Տէրիսատէթ կէլմիշլէր տիր։

⁂ Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրինին Յոռնլեանը միւնասիպէթիյլէ զէվաթը համիյէթմէնտան թարաֆընտան իհտա օլունաճագ հէտիյէլէրին՝ միւշարիւէյհ թարաֆընտան Ս. Աննա Որբանոցընա թէրք իտիլէճէկի գարարլաշտըրըլմըշ վէ վատ օլունմըշ օլտուղունը եազմըշ իտիք։ Պինաէն ալէյհ պազը ղազէթալարընն՝ իշպու հէտիյէլէրին Ս. Յակոբ խասթախանէսինէ թէրք իտիլէճէկինէ տարիր եազտըգլարը հավատիսին եանլըշ օլտուղունը պէկան իտէրիզ։

⁂ Միւթէպէրանը միլլէթիմիզէն՝ Շէհիր էմանէթի մէճլիսի ազասընտան սատտ. Անտոն էֆ. Ազնավուր հազրէթլէրինին քէրիմէի միւհիբբէմէսի Օր. Լիւսի Ազնավուրըն տիւշար օլտուղը խասթէլիքտէն, իտիլէն ֆէվգէլատէ միւտավաթ վէ մէսաիյէ բազմէն գուրթուլամաեարագ, տիւն, թէսլիմը ըուհ իյլէտիկի թէէսիֆի ազիմ իլէ խապէր ալընմըշ տբր։ Միւթէվէֆիյէ՝ թէրպիյէ, նէզաքէթ վէ հիւսնի ախլագ իլէ մութթասֆէ օլուպ, հալիմիլիկիյլէ քէնտիսինի թանրեանլարընն ճիւմլէսինին թէվէճճիւհիւնիւ գազանմըշ օլտուղընտան, ղայպը էպէտիսի՝ ֆէվգէլատէ թէէսսիւրիւ մուճիպ օլմուշ տբր։

Էպէվէյն վէ պիրաբարլէրինէ վէ տիւկէր ազրապատա ճէնազը Հագգտան սապրը ճէմիլ թէմէննի իտէրիզ։

Տէր եւ Տիկին Անտոն էֆ. Ազնավուր, Տեարք Արթին և Արման Ազնավուր, Տէր և Տիկին Ս. Ազնավուր, Այրի Տիկին Մ. Էնքսէրճի և իր զաւակները, Տէր եւ Տիկին Ա. Մահար եւ իրենց զաւակները, Այրի Տիկին Ա. Ազարեան և իր զաւակները, ինչպէս նաեւ Թընկըր, Վ. Դասապեան, Ալլահվէրտի, Հաճիպիար, Մըսըրլը, Հասուն, Տիւզ եւ Գ. Քէրիմ ընտանիքները և համայն ազգականք, ցաւ ի սիրտ կը ծանուցանեն դառնաղէտ մահը՝ իրենց սիրեցեալ դստեր, քրոջ, եղբօրորդւոյն, քեռորդւոյն եւ ազգականին,

ՕՐԻՈՐԴ ԼԻԻՍԻ ԱԶՆԱՎՈՒՐԻ

որ յետ կարճատեւ հիւանդութեան, հանգեաւ ի Տէր, երէկ, ի ծաղիկ հասակի։

Բարեկամք եւ ծանօթք կը հրաւիրուին ներկայ գտնուիլ յուղարկաւորութեան տխուր արարողութեան, որ պիտի կատարուի, յառաջիկայ Երկուշաբթի, 5 Փետրուար, ժամը 4 1)2ին (Ը. Թ.), Ս. Յովհան Ոսկեբերան Եկեղեցին, ուր արդէն փոխադրեալ է Հանգուցեալին մարմինը։

Բերա, 3 Փետրուար 1907

⁂ Կը խնդրուի ծաղկեփունջ չխրկել։

ԾԱՆՕԹ.— Մահաղդ չընդունողներէն կը խնդրուի ներկայս իբր այն նկատել։

ԳԱԹԻԼ ՄԻԼԻՕՆԷՐԻՆ

ՄՈՒՀԱՔԷՄԷՍԻ

Նիւ-Եօրգ, 13 փետր.— Թօուն տասվասը տէվամ իթմէքտէ, վէ էսնաի մուհաքէմէտէ պիր չօգ գալապալըգ պուլունմագտա տբր։ Տօգթօր Իվընս, չահատէթ իչին մանքէմէյէ տավէթ իտիլմիշ, վէ նէթիճէտէ, գաթիլ Թօունընն մէսուլ օլմատըզընա գարար վէրիլմիշ տիր։

* * *

Նիւ-Եօրգըն քիպար մէհաֆիլինի վէ պիւթիւն Էվրօբա ղազէթալարընը պիր միւատէթտէն պէրի իշղալ, վէ Ամէրիգալըլարա մախսուս պիր թարզը ղարիպտէ ճէրէեան իտէն պու մուհաքէմէնին՝ միւթթէհէմին պէրաէթիյլէ նէթիճէլէնտիկի, պալէտատ տէրճ օլունան թէլէկրաֆնամէտէն անլայընլըեօր։ Միլիոնէր Թօու, միյմար Սթանֆօրտ Հուայթը՝ Նիւ-Եօրգտա պիր գաֆէ-չանթանտա պիր գաչ էլ թապանճա աթարագ էօլտիւրմիշ իսէ։

Թօուն, վագթիյլէ ագթրիսթիլիք իթմիշ, լաթիֆ սէտասը վէ կիւզէլլիկիյլէ Նիւ-Եօրգտա բէք գիեատէ չէօկրէթ գազանմըշ պիր զէվճէսի օլուպ, ֆագատ Թօու, պու գատընընն, էվլէնմէզտէն էվվել, քէնտիսինին վագթիյլէ ագթրիսթիկէ եէնի պաշլատըղը վէ իհթիեաճ ու զարուրէթ իչինտէ պուլունտըղը պիր սըրատա միյմար Հուայթ թարաֆընտան իղֆալ վէ պիլ ախէրէ թէրք իտիլիկինի, ինչ գատընընն քէնտի իֆատէսինտէն անլամըշ, վէ օ զէմանտան պէրի Հուայթ հագգընտա խուսուսէթ վէ նէֆրէթ պէսլէմէքտէ իքէն, պիր կիւն հիատէթի տրասընտա մէրգումը թէլէֆ իյլէմիշ տիր։

Մուհաքէմէ, հէյեէթի հաքէմէնին քիթիսապ վէ թէչքիլինտէ իճրա իտիլէն մուամէլաթ սէպպիյլէ հաֆթալարճա կէճիքմիշ, վէ նիհայէթ յանիլէր տինէնմէկէ պաշլանըլտըղը ճիհէթլէ, հէր քէսին նազարը տիգգաթը պու զարիպ տավտատ աթֆ օլունմըշ տբր։ Կէչէն բէնչէնպիհ կիւնիւ, սէօզ սըրատը մատամ Թօունտա կէլինճէ, հէր քէսին մէրագ վէ տիգգաթը պիր գաթ տահա արթմըշ տբր։ Մատամ Թօունընն, Նիւ-Եօրգտաքի կէչմիշ էօմրիւ վէ մագթուլ Հուայթ իլէ օլան միւնասէպթը հագգընտա վուգու պուլան ռէօզլէրի մանքէմէյէ վէ սամիմունա բէք գիեատէ թէէսսիր իթմիշ տիր։

Մատամ Թօու, իֆատաթընը իտէրքէն, մանքէմէ օալօնունտա պուլունանլարընն ճիւմլէսի քէմալը սիւքիւթ իւզրէ տուրմուշ տբր։ Մատամ Թօուն իֆատաթընը, եալընըզ արա սըրա, սամիմուն միեանընտա պուլունուպ տա թէէսսիրինի ղազանմա միւգթէտիր օլամատան գատընլարընն հինչգըրգլարը իիլալ իթմէքտէ օլուպ, տահա օ զէման պու իֆատէէրին, մուհաքէմէնին թարզը ճէրէեանընը պիւսպիւթիւն տէյիշտիրէճէկինին, պէլքի տէ միւթթէհէմին պէրաէթինի ինթաճ իյլէեէճէկինի հէր քէս սէօյլէմէքտէ պուլունմըշ տբր։ Մատամ Թօու, պիր արալըգ պիւսպիւթիւն քէնտինտէն չըգըպ, օթուրտըզը իսկէմլէտէն եէրէ եուվարլանմըշ, վէ տագըգալարճա աղլամըշ տբր։ Հէյեէթը հաքէմէտ քէմալը թէէսսիւր վէ սիւքիւթ հարլ օլմուշ տբր։ Մատամ Թօու՝ հէնուզ 22 եաշընտա օլուպ, կէօրիւնիշէտ տատէթա չօճուգ կիպի տիր։ Սէսինտէ տէ չօճուգլարա մախսուս պիր չիվէվ վար տբր։

Միւսիլէյհանընն իքի կիւն աւվալ իտէն իֆատէլէրի, պու մէսէլէնին հագրգէթինի թէմամիյլէ օրթատա գօյմուշ օլտուղընտան, պէր վէճճի աթի խիւլասաթէն պէտան իտէրիզ։

Մատամ Թօու՝ հէնուզ բէք կէնճ պիր եաշտա իքէն, վալիտէսիյլէ պիրլիքտէ Նիւ-Եօրգա կէլիր։ Էպէվիյին ֆագիր օլտուղընտան, իպթիտա բարա գազանմագ իչին մէշհուր բէսսամլարա մոտէլլիք իտէր։ Օն ալթը եաշընա կէլտիկի զէման մուղաննիէլիքլէ պիր գաֆէ-չանթանտա կիրէր։ Գուրատա մագթուլ Հուայթ իլէ տօսթլուգ բէյտա իտէր։ Հուայթ՝ պուզըզը բէնչէսինէ տիւշիւրմէկի թասմիմ տիպ, գըզըն վալիտէսի, մէրգումը տահիպը իֆֆէթ վէ նամուս պիր ատէմ գանն իտէրէք, գըզըյլա կէօրիւշմէսինէ մուատատ իյլէր, վէ պու սուրէթլէ պիրմէեէրէք չու ճինահէթին վուգուրնէ էպկիպիյէթ վէրիր։ (Տէվամ)

ՐԷՃԱ

Ապօնրման միւատէթլէրի խիթամ պուլմուշ օլան վէ հէնուզ ճէվապ վէրմիշ օլմանան թաշրալարատաքի միւհիբբիլմ ապօնէլէրիմիզին, ճէվապա միւսարաաթլարընը բէճա իտէրիզ։

ԹԷԼԷԿՐԱՖԻԷ

Բօմա, 13 փեթրվ.— Բուհանի այինէ-բին սուրէթը խուսուսիյէտ իճրասընը Բաբա հազրէթլէրինին թավսիէ իթմէք ֆիքրինտէ պուլունսուզը չայեասը՝ Վաթիկանա թէքզիպ օլունուեօր։ Պիլաքիս Քիւրսիի չէրիֆ՝ Ֆրանսա հիւքիւմէթիյէ իթիլաֆ հասըլ օլաճաղընը իւմիտ իթմէք-էտ տիր։ Անճագ մէրասիմի բուհանիյէնին քիլիսէլէրտէ իճրասընը մէն իթմէք իւզրէ, պաշ բահիպլէր՝ մէմուրիյնի հիւքիւմէթ մարիֆէթիյէ քիլիսէլէրտէն թարա իտիլ-միկի, եախօտ պու իպատէթխանէլէր՝ էրիսգօբօյլար թարաֆընտան թասդիգ օ-լունմըշ օլմասան ըէնապինէ թէսլիմ օ-լունսուզը թագտիրտէ, օլ վագթ մէրա-սիմի մէզքուրէնին սուրէթը խուսուսիյէտ իճրասընամէճլուրիյէթ հասըլօլաճագընը։

Բօմա, 14 փեթրվ.— Բաբա հազրէթ-լէրինին՝ Լա Հէյ զոնֆերանսընա իշթիրաք իթմէք իւզրէ թէշէպպիւսաթտա պուլուն-սուզը Վաթիգանա թէքզիպ օլունուեօր։ Վաթիգան, իլէրուտէ տախի պու հօլտա թէշէպպիւսաթ իճրա իթմէյէճէք տիր։ Անճագ միւսալէհայը ումումիյէ՝ գուվ-վէյի մանէվիյէ վէ բուհանիյէնին եարընը օյմագսըզընը իսթինսալ իտիլէմէյէճէկինտէն, Բաբա հազրէթլէրի, մէզքուր մահ-քէմէյի պէյն էլ միլլէտ քէնարսինին տա-խի պիր աղասը պուլունմասը հազընը մուհաֆազա իտիեօր։

Բօմա, 14 փեթր.— Գուտսը չէրիֆ եէ-նի Դաթօլիք բաթրիկի, մահէլլի մէմուրի-յէթինէ միթէվէճճիհէն փեթրվ. 16տա Բօ-մատան հարէքէթ իտէճէք տիր։ Միւշարի-լէյհ, էվվէլճէ Տէրիսսաատէթ կէլէճէք տիր։

Բարիզ, 13 փեթրվ.— Բէյիսը ճիւմհուր վէ զէվճէսի, փեթրվ. 28տէ վէ մարտ 14տէ էլիզէ սէրայընտա իքի պալ օ վէրէ-ճէքլէր տիր։

Պերլին, 13 փեթրվ.— Իրմ. Վիլհէլմ, Ֆրանսա սէֆարէթի աթաշէհինին զէվճէ-սի Մարքիզ տը Լա Կիշին չայ զիեաֆէթին-տէ հազընը պուլունմըշ տըր։ Գու զիեաֆէթ, զաեէթ սամիմի օլմուշ, վէ իմբէրաթօր՝ ֆէվզէլասէ խալիսէթ վէ թէվէճճիհ կէօսթէրմիշ տիր։

Պերլին, 14 փեթրվ.— Իմբ. Վիլհէլմ, Մալթա թարիգաթընը չըվալիէլիք նի-շանընը գապուլ իթմիկի սըրատա, պիր նութգ իրատ իտէրէք, մէզկէպի վէ ա-տապ ու ալիլեագը հասէնէյի միւտաֆաա իթմէք վէ տինսիզլիք վէ ալլահսըզլըգ էֆքարը մուզիրրէսինէ գարշը ուղրաշ-մագ իւզրէ, Դաթօլիքլէր իլէ Բրոթէս-թանտարընը Խրիսթիան ըֆքաթըյա պիր-ուէշմէլէրինի միւէսսիրէն թավսիյէ իյէմիշ տիր։

Բարիզ, 14 փեթրվ.—Գրալ էտվարտընը Բարիզատէ իգամէթինէ բօլիթիգա սըֆաթը վէրմէք իւզրէ իտիլէն սայ ու զայրէթ պօյա կիթմիշ տիր։ Կէրէք Ինկիլիզ վէ կէրէք Ֆրանսըզ մէհֆիլի աիտէսինատ, գրալ էտ-վարտընը Ֆրանսայը զիեարէթի՝ պիւսպիւ-թիւն խուսուսի օլուպ, բօլիթիգայը պէյն էլ տիւէլի ալեագատար իտէն մէսէլէլէր հազընտա իճրաի միւզաքէրէ արզուսին-տէն իլէրի կէլմէտիկի թէէմին օլունուեօր։

Մատամ Սարա Պէրնար՝ միւթէվէֆա բրօֆէսէօր Լօժիէ եէրինէ Դօնսէրվաթուար-տա խիթապէթ մուալիմլիկինէ թայէին օլունմըշ տըր։ Գու սուրէթլէ մէշհուր ագ-թրիսա Էմիլիօն տ'Օնէօր նիշանը վէրիլէճէք տիր։

Պերլին 14 փեթրվ.— Պուլկարիսթան խարիճիէ նազընը պուրաեա վասըլ օլմըշ վէ Ալմանիա խարիճիէ նազընը թարա-ֆընտան քէնարի չէրէֆինէ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։

ԹԷԼԵՃԻՀԱԹ

Տիվանը Հիւմայուն թէրճէմանը վէ Թէշրիֆաթը ումումիէ նազընը ա.Վ. Ղա-լուպ պէյ էֆ. հազրէթլէրինէ ըրիթպէր վէզարէթ թէվճիհ վէ իհսան. Պարուն-խանէր ամիրէ վէ Զէքմէճիլէր սէվահի-լիյէ խաթթ պօյու մուհաֆազա գօրամընը միւֆէթթիշ Հասան Ֆէհմի էֆ.յէ ուլէա էվվէլի ըրիթպէսի թէվճիհ. Թրապիզան վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի ճէզա տաիրէսի ըրեասէթի՝ Մանասթըր վիլայէթի իսթ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըրիսասէթի՝ Այ-ընը վիլայէթի իսթ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըէիսի սապգը Մուսթաֆա Նէ-ամի էֆ.յէ, Դամասքէոնի վիլայէթի իսթ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըրիսասէթի՝ Ա-տանա վիլայէթի իսթ. մահքէմէսի միւա-տաիի ումումիսի Եահեա Զէքեայի էֆ.յէ, Ատանա վիլայէթի իսթ. մահքէմէսի միւա-ումումիլիկի՝ Էնգարէ վիլայէթի մէրքէզ պիրայէթ մահքէմէսի հուգուգ տաիրէսի ըէիսի Սաիհ Հիլմի էֆ.յէ, Տիարպէքիր մէրքէզ պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըրիսասէթի՝ Գոնիա վիլայէթի մէրքէզ պիտ. մահքէմէսի միւտ. ում. մուավինի Նէճիպ էֆ.յէ, Գոնիա վիլայէթի մէրքէզ պիտ. մահքէմէսի միւտ. ում. մուավինիլիկի՝ Քէօթահիա պիտ. մահքէմէսի ճէզա տաի-ըէսի ըէիսի Եուսուֆ Նիհատ պէյէ, Քէօ-թահիա պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի ըրիսասէթի՝ Մաղնիսա պիտ. մահքէմէսի միւտ. ում. մուավինի Իպրահիմ Հաղգը էֆ.յէ թէֆվիզ պույրուլմըշ տըր։

«ՀԱՅ-ԼԱՅՖ ԲՕԼԳԱ»

Ղազէթամըզ սահիպը իմթիյազընընն հէ-նուզ օն պէշ եաշընտա պուլունան քիւ-չիւք մախտումը Տիար Գրիգոր Թօլայեան, բիանօտա չալընմագ իւզրէ «Հայ-Լայֆ» նամիյլէ կիւզէլ պիր բօլգա թէէլիֆ իթ-միշ տիր։ Միւսամիլէյհ՝ անճագ իքի սէնէ-տէն պէրի Սինանեան պիրատէր էֆէնտի-լէրին մուալլիմլիկի վէ ըէսպերիկիյէ ֆէն-նը մուսիգիյէ տէվամ իթմիշ օլուպ, կէ-չէն սօն պահարտա թէբլ-պաշը թէաթրօ-սընտա իճրաի լուպիյաթ իտէն Մ. Գաս-թէլլանօնը Օբէրա գումբանիասընա իշթի-րաք իթմիկի կիպի, պու կիւն տախի «Լունիօն Ֆրանսէզ»ին զօնսէրլէրինէ տա-խիլ պուլունմագտա, վէ մուսիգի տէրսի իլին չակիրտ գապուլ իթմէքտէ տիր։

«Հայ-Լայֆ բօլգա»՝ մաթպաամըզտա վէ մուսիգի մաղազալարընտա սաթըլ-մագտա տըր։

ՏԱՅՏԻԼԻՏ

Տիւն, Սէլամլըգ ըէսմը ալիսնէն սօնրա, չայեան պույրուլան միւսաատէի սէ-նիէ իւզէրինէ, Ինկիլիթէրրա սէֆիրի՝ սուրէթը զայրը ըէսմիյէտէ հուզուրը հազրէ-թը Բաաիշահիյէ գապուլ պույրուլմըշ տըր։

—Իթալիա սէֆիրի՝ իքի այա գատար մէկզուսէն մէմլէքէթինէ կիրաճէք տիր։

—Թրապիզան վալիի ճէվապտա Զիյէր պէյ էֆ. հազրէթլէրի, տիւն մահէլլի մէ-մուրիյէթինէ ազիմէթ իյէմիշ տիր։

—Սամանը պանգասը միւտիրի ումու-մի մուավինի Մ. Արթիւր Նիսա՝ էվվէլքի կիւն Սիւրաթ գաթարըյա Տէրիսսաատէթ ավաէթ իթմիշ տիր։

—Մաէլմանուսիյէ խապէր ալտըզըմը-զա կէօրէ, Մաթպուաթը Տախիլէ մի-տիրի ամուր. Բէյաղ պէյ էֆ. հազրէթլէ-րինէ մուրասսա Մէճիտի եէշանը զիյշանը ինան պույրուլմըշ տըր։ Միրի միւշարիէյ-հէ, խըտէմաթը մէմուրէյէրինին, սատա-գամ վէ էնէրյէթլէրինին շու սուրէթլէ մաշհարը թագտիրամագ վէ թէվէճճիհաթը ճրհանտէրէճաթը Եէրիրեաբի օլմասընտան տօլայը արզը թէպրիքաթը սամրմանէյէ միւսաբաաթ իյէրիզ։— Սիւշարիէյհ հազ-ըէթլէրինին հարէմի հանըմ էֆ.յէ 1նճի վէ պալաբզը հանըմ էֆ.յէ տախի 2նճի նէֆթագաթ նիշանլարը իհսան, վէ մախ-տումը ալիւէրի՝ Մէքթէպը Սէնարի Նէֆիսէի Շահանէ թալէպէսինտէն Մուգ-պիլ պէյ էֆ.յէ տախի ըիւթպէի սանէ սընըֆը տանսոր թէվճիհ պույրուլմըշ տըր։

—Ալմանիա սէֆիրի՝ իքի այա գատար մէկզուսէն մէմլէքէթինէ կիրաճէք տիր։

—Թրապիզան վալիի ճէվապտա Զիյէր պէյ էֆ. հազրէթլէրի, տիւն մահէլլի մէ-մուրիյէթինէ ազիմէթ իյէմիշ տիր։

—Սամանը պանգասը միւտիրի ումու-մի մուավինի Մ. Արթիւր Նիսա՝ էվվէլքի կիւն Սիւրաթ գաթարըյա Տէրիսսաատէթ ավաէթ իթմիշ տիր։

—Մաէլմանուսիյէ խապէր ալտըզըմը-զա կէօրէ, Մաթպուաթը Տախիլէ մի-տիրի ամուր. Բէյաղ պէյ էֆ. հազրէթլէ-րինէ մուրասսա Մէճիտի եէշանը զիյշանը ինան պույրուլմըշ տըր։ Միրի միւշարիէյ-հէ, խըտէմաթը մէմուրէյէրինին, սատա-գամ վէ էնէրյէթլէրինին շու սուրէթլէ մաշհարը թագտիրամագ վէ թէվճիհաթը ճրհանտէրէճաթը Եէրիրեաբի օլմասընտան տօլայը արզը թէպրիքաթը սամրմանէյէ միւսաբաաթ իյէրիզ։— Սիւշարիէյհ հազ-ըէթլէրինին հարէմի հանըմ էֆ.յէ 1նճի վէ պալաբզը հանըմ էֆ.յէ տախի 2նճի նէֆթագաթ նիշանլարը իհսան, վէ մախ-տումը ալիւէրի՝ Մէքթէպը Սէնարի Նէֆիսէի Շահանէ թալէպէսինտէն Մուգ-պիլ պէյ էֆ.յէ տախի ըիւթպէի սանէ սընըֆը տանսոր թէվճիհ պույրուլմըշ տըր։

—Ալմանիա սէֆիրի՝ չարշէնպէ սա-պանը խարիճիէ նազընը հազրէթլէրինին գօնազընա պիլալիմ, նազընը միւշարի-լէյհ իլէ միւլագաթ իթմիշ տիր։

—Խայլի վագթտան պէրու խասթա պուլունան Սէրասքէր Իրզա բաշա հազ-ըէթլէրի քէսպը ափիյէթ իթմէքլէ, չար-շէնպէ կիւնքի մէճլիսի միւքէլլաաա հա-զըր պուլունմըշ տըր։

—Իէնչէնպէ կիւնու 1325 սէնէի հիճ-ըիյէսինին պիրինճի այը օլան Մուհարրէմին իլք կիւնու օլտուզընտան, վիւքէյա, վիւ-զէրա, միւշիրան, իլէմա վէ սաիր ըիճալ վէ պէնտէկեան հազարաթը՝ Մապէյնը Հիւմայունա ազիմէթլէ, արզը թէպրիք վէ ուպուտիյէթ իյէմիշլէր տիր։

—Մէքքէ էմիրի, Մըսըր Խըտիվի, քեաֆֆէյի վալիլէր, օրտու գօմանտան-լարը վէ Օսմանը սէֆիրլէրի, Մուհարրէմ միւնասէպէթիյլէ Սէրայը Հիւմայունա թէպրիքի միւթէգաբիլին թէլէկրաֆնամ-լէր քէշիտէ իյէմիշլէր տիր։

—Միլլէի միւխթէլիֆէ բուէսսայը բու-հանիյէսի, սէֆարաթ պաշ թէրճէմանլարը, վէ պանգալար իլէ տիկէր միւէսսիսաթը մալիյէ վէ սանայիյէ տիրէքթօրլարը տախի բէնիշէնպէ կիւնու Մապէյնը Հիւմայունա կիտէրէք, բասիմէի թէպրիքի իյֆա իյէ-միշլէր տիր։

—Զարպխանէի ամիրէտ տարպ օլու-նան եէնի ալթուն վէ կիւմիւշ սիքքէլէր՝ Մուհարրէմ վէսիլէսիյլէ Մալիէ նէզարէթի թարաֆընտան Մապէյնը Հիւմայունա թագտիմ օլունմըշ տըր։

—Թէյրիֆաթը ումումիէ նազընը Ղա-լիպ բաշա հազրէթլէրի՝ էօնտէսինէ ըիթ-պէի Վէզարէթ թէվճիհ պույրուլմասընտան տօլայը իսաքիբայը Շահանէյէ արզը թէ-շէքքիւրաթ վէ ուպուտիյէթ իյէմիշ տիր։

—Օսմանը պանգասը՝ Ատա-բազարընտա պիր շիւպէ թէէսսիս իտէճէք տիր։

—Մահիւլաթ իսարէսիյէ էմնիյէթ տանտարը թարաֆընտան սաթըլան էմլաք վէրկիսինին՝ պէտէլը միւզայէտէ նիսպէ-թինտէ թահսիլ օլունտուզը Պապը Ալիճէ նազարը տիգգաթա տլընարագ, սաիր էմլաք հագգընտա տախի թարիխը իլան-տան իթիպարէն պիր սէնէ զարֆընտա միւրաճաաթ իտէնլէրին թօքլանմըշ վէր-կիլէրինին՝ թատիլ օլունան գըյմէթ իւզէ-րինտէն թահսիլ, վէ պու միւտտէթտէն սօնրա միւրաճաաթ վուգուրնտէ. թէ-րաքքիւմ իթմիշ օլան վէրկիլէրին՝ էսկի գըյմէթ իւզէրինտէն թահսիլ իտիլմէսի՝ հէր թարաֆա իշար օլունմըշ տըր։

—Էմլաք սահիպլէրիյլէ միւսթէճիրլեր պէտինտէ եաբըլան գօնթլարը Պէլէտիէ սաիրէլէրինէճ թաստիգինտէ ալընան 100տէ 1 ըսմին 100տէ ըուպ սէրէճէսինէ էնտի-ըիլմէսի, վէ էմլաք վէ սաիրէնին պօչալ-թըլմասը իշին միւրաճաաթ վուգուրնտէ, Պէլէտիէ տաիրէլէրինճէ գօլայլըգ կէօս-թէրիլմէսի վէ Իճրա տաիրէլէրինտէն վէ-ըիլէն հիւքմ մուճիպինճէ մուամէլէ օլուն-մասը գարարլաշտըրըլմըշ տըր։

—Պօրսատա պիր թագըմ մէնֆաաթ-քէրէսիլլէրին հիյէլէրինի մէն իթմէք վէ միւթէճասըրլարընը Պօրսատա գապուլ օլունմաեարագ, հագգլարընտա իճապընը իճրա իյէմէք իւզրէ պիր լահա թէրթիպ իտիլէրէք, մագամը Սատրազամիյէ թագ-տիմ օլունմըշ տըր։

—Ավսթրիատա էրզագ վէ սաիր լէ-վազիմին ֆիեաթը իւսթէ գօյմագտա օլ-տուզը, վէ ըշճիլէրին ըլք իւճրէթլէր իլէ գանաաթ իթմէքարլէրի վէ գումաշլար ըլէ էավապտա միւթէալիգ միւխթէլիֆ էշեանընն ֆիեաթը ախիրէն եիւզտէ 20—30 նիսպէթինտէ ֆըրլատընը, վէ պու պահալըզգտան թէրշիլէրին միւթէէսսիր օլտուզլարը նազարը տիգգաթա ալընա-րագ, կէչէն կիւն Վիէննատա ագտ օլու-նան էրքէր թէրշիլէրին մէճլիսի ումումի-սինատ, էրքէք էլպիսէլէրինին ֆիեաթընա շիմարիլիք եիւզտէ 10 զամ իտիլմէսինէ գարար վէրիլմիշ տիր։

—Թանզիմաթ ըէսմինին լաեըգըյա թահսիլ իտիլէպիլմէսի իշին, պունատա պէօյէկ մահալլէլէրտէ վուգու պուլաճագ նագլիեաթը մուխթարլարը վագթընտա Պէլէտիէ տաիրէլէրինէ խապէր վէրմէլէ-ըիյէ պէրապէր, քիրալանան ագարը պօ-չալթըլմասընտան էվվէլ, էմլաք սահիպլէ-ըինին տախի Տաիրէլէրէ մալիւտաթ վէրմէ-սի, վէ չէօք վէրկիլէրինի վէրմէյէն էտանաֆ հագգընտա մուամէլէյի գանունիյէնին իճ-ըասը, վէ էմլաք տէֆթէրլէրընտէ մէսքէն օ-լարագ գայտ օլունմըշ օլան վէ իճաբ գօնթ-ըաթօսը Տաիրէլէրէ թաստիգ իթտիրըլմէ-էն էմլաք այրա թանզիմաթ ըէսմինին սահիպլէրինտէն արանըլմասը, վէ ալիւ-քանլարընը ատվրէն եէկտիկէրինէ ինթի-գալ իթտիրէճէք էտանաֆընը՝ քէթխիւտալա-ըընտան իլտուլասպէ ալարագ Տաիրէլէ-ըէ վէրմէսի վէ ըուսուսաթը ըէսմիյէ ալ-մասը ուսուլ իթթիխազ գէալընմըշ վէ ֆէյ-ֆիյէթ՝ Եէնիր էմանէթընտէս իճապիտէն-լէրէ թէպլիղ օլընմը տըր։

—Աթինատա պա իրատէ սէնիէ պիր ճամի ինշա օլունանագ տըր։

—Սրման, Մատէն վէ Զիրաաթ նազ-ըը Սէլիմ Մէհմէտ բաշա հազրէթլէրինին քէրիմէսի մատազէ Սէլմա իլէ Ալմանիա սէֆարէթի աթաշէսի պարօն տը Եէլսթոյ-մընն նիշան ըէսմի իճրա իտիլմըշ տիր։

—Ճէվիյէթը թըպպիէյի Շահանէնին տէվրէի թէէսսիսինին 50ունճի սէնէսի մըւ-նասիպէթիյլէ, ըէնչէնպէ կիւնու, ճէմիյէ-թին տաիրէի մախսուսէսինտէ, ըէյիս Տօգթ. Մատթէոսեանընն վէ ֆախրի ըէյիս Տօգթ. Գամպուրօղլու բաշանընն թահթը ըրեասէթլէրինտէ ֆէվգէլատէ պիր իճթի-մա վուգու պուլուպ, պու իճթիմատէ, ճէմիյէթէ ազա օլան վէ օյմասան պիր խայլի աթըպպա հազընը պուլունմըշ վէ մէվգիյէ միւնասիպ նութգլար իրատ ի-տիլմիշ տիր։ Ագշամ տախի Թօգաթլեան կազինօսընտա միւքէմմէլ պիր զիեաֆէթ քէշիտէ գըրընարագ, իտարէի ագտահլար օլունմըշ տըր։

—Մէնէմէնտէ 120 եաշընտա Գաֆգա-սիայը Զակզակ իսմինտէ պիր Իսլամ վէ-ֆաթ իթմիշ տիր։

—Աթիգ սիքքէլէրի վէ կէնճ պիր գը-զընն կիւզէլ պիր սանէմինին պայընը հավի պիր սանտրգ՝ մէմալիքը էճնէպիէյէ կէօ-թիւրիւլճէկի սըրատա, Իզմիր ըէլթըմը իւզէրինտէ զապթ օլունմըշ տըր։

—Գօմանօվա ճիվարընտագի քէօյլէրտէ էնվահ ճինայէթլէր իճրա իթմիշ օլան 16 նէֆէր Պուլկար էյգըեասը՝ Քրէթօվօ եա-զընընտա, վէ մէզքուր գարիյէլէրտէ ֆէ-սատ իյգաընտա չալըլան տիկէր 3 Պուլկար տէրտէսթ իտիլմիշ, վէ Սթրօմսօ ճիվա-ըընտա պիր սաման անպարընտա կիզլէն-միշ օլան պիր Պուլկար չէթէսի իլէ սատ-քիրի Շահանէ պէյնինտէ թիւֆէնք աթէշի վուգու պուլմուշ, վէ անպար թուֆթուշուպ, թէքմիլ էյգըեա ալէվլէր իյինտէ եանմըշ-լար տըր։

—Ֆէնէրտէ սէմիր աթմըշ օլան Ինկիլթէ-րա սէֆարէթի մուշ վաբօրը թայֆասընտան 20 եաշլարընտա պիրի, էվվէլքի կիւն քիւբէշթ իւզէրինտէքի բիրինճ բարմագ-ըգլարը թէմիզլէրքէն, հէր նասըլսա տէ-նիզ տիւշիւպ պօղուլմըշ, վէ տիւն նաշը չըգարըլմըշ տըր։ Պիչարէնին տէնիզ տիւշ-տիւկիւռիւ քիմսէ կէօրմէմիշ տիր։

—Ալթընճը Տաիրէի պէյէտիէ չէօք ա-րապաճըլարընտան Մէհէմմէտ, տիւն Բան-կալթի ճիվարընտագի խանէլէրտէն թօք-լատընը սիբրիւնթիւիւ տէօքէրքէն, ա-րասընտա պիր չօճուգ նաշը կէօրմիշ վէ զապթաեա խապէր վէրմիշ տիր։ Զապը-թաճա թահգըգաթ իճրա իտիլմէքտէ տիր։ Պէյօղլը աթըպպասընտան Տիգրան պէյ, իճրա իթմիկի մուայէնէսինտէ, իքի կիւն էվվէլ տօղտուղունը վէ հէնուզ զօգմատա պաչլատըզընը պէեան իթմիշ տիր։ Տիկէր աթըպպա թարաֆընտան տախի մուայէ-նէ իտիլէճէք տիր։

—Մատամ Շարլօթ իսմինտէ պիր գատըն՝ կէչէն կիւն Ալմանիա բօսֆա-խանէսինէ կիրտիկի էնատտ, տերու-նինտէ 600 ֆրանգ պուլընան բարա ճիգատանընը չալտըրմըշ տըր։

—Կէչէն կիճէ Պէյօղլընտա Ճատ-տէի քէպիրտէ կէօմլէքճի Մ. Սիմրօն-կիլօսը մաղազասընտան 200 լիրա-լըգ էշեա վէ նագտ սիրգաթ իտիլ-միշ տիր։ Մաղազանընն պէնճիսի Վա-սիլ՝ շիւպհէ իւզէրինտէ թահթը ըս-լիճվապա ալընտըզը կիպի, մէզ-քուր սիրգաթտան տօլայը շիւպհէ-լի օլան 4 քիշի տահա թութուլմըշ տըր։ Պունլար, հէր նէ գատար ին-քեար իթմիշլէր իսէ տէ, խանէլէրին-տէ իճրա իտիլէն թէհարրիեաթտա, շալընան էշեանընն պաղըլարը մէյտա-նա հըգմըշ տըր։

—Իսկլիսար Պրտայէթ մահքէ-մէսինին օէգա գըսմը, եէվլաք տելլա-ը Դուզկունճուգը Պէհար Մօշենի, քանաղընճը Նասէֆ Մատագտան 460 լիրա տօլանտըրմըշ օլտուզը իշին 5 այ մահպուսիյէթէ, մէպլաղը մէզ-քուրը ըսատասինտէ վէ 10 լիրա ճէ-զաի նագտիյէ մահքում իթմիշ տիր։ Սէլթանի թահգիգաթտա, Մաշենին՝ Սերնամէթատան եաղմասէաթ նա-մընա Մէհէմմէտ էֆ.տէն 270 լիրա, գատապ Թալլի էֆ.տէն 100 լիրա, թուղա խիւճաբը Սիմսսանքրտէն 300 լիրա վէ Էտրեմ էֆ.տէն 100 լիրա տօլանտըրըրը, քագաթ պուն-լարը քէնտիսինէ գարշը տագա ա-չաճագլարը քապէր ալարագ, քէն-տիլէրիյլէ ուղաշըրը անլաշըմըշ տըր։

ԿՕՍԱՐԵԱՆ ՊԻՐԱՃԷՐԼԷՐԻՆ

ԻՓԼԱՍԷ

Միքիլիս Միհրան վէ Նշան Կե-սարեան պիրատէրլէրտէն՝ Միհրանը

մուսամէլաթընտա պազը սուի իսթիմալ կէօրիւլմէսի իւզէրինէ թահմիը թէվգըֆա ալընմըշ, վէ միւտտաիի ուլուսիլիքճէ հագգընտա հիյլէլի միֆլիս տավասը իգամէ իտիլէրէք, միւսթանթիգ Մէմուրուհ պէյ թարաֆընտան թահգրգաթա տեվամ օլունտուղը կիպի, միֆլիս Նչան տախի արանմագտա պուլունմըշ իտի։

Զարչէնպիհ կիւնիւ միֆլիս Նչան՝ Ատլէէ նէզարէթինէ կէլէրէք, իքինճի մահքէմէի թիճարէթ ըհեատէթինէ վէրտիկի պիր իսթիտատա, քէնարիլերինին միֆլիս օլտուղլարընը տույմասը իւզէրինէ մահքէմէյէ կէլտիկինի, վէ չիմտիյէ գատար խասթալըղը սէպէպիյէ կէլէմէմիշ օլտուղունը պէեան իյլէմիշ տիր։

Պունըն իւզէրինէ, միւտտաիի ուլումի մուավինլերինտէն թալաթ պէյ հազըր օլտուղը հալտէ, ժիւժ գօմիսէր Սատըգ վէ սինտիք Քեսթիպեան էֆ. իլէ Մ. Լամպիքի վէ Պանգը Օսմանի հուգուգ միւշավիրի Մ. Ֆօրթ վէ սինտիգ Լամպիքի էֆ.նին վէքիլի Բոզէնթալ էֆ.լէր թարաֆընտան իսթիճվապ օլունտըգտա, 7 սէնէ էվվել 5 գարտաշըլա պէրապէր թիճարէթէ պաշլատըգլարը վէ պիր սէնէ էվվել Իսկէնտէրէեէտ պուլունան գարտաշլարտան Ներսէս Կեսարեանը չիրքէմլէրինատէն աեբրտըգլարընը վէ տիկէր գարտաշլարը Խաչիկին տախի իքի այէվվել արալարընտան չէքիլտիկինի, վէ չիմտի քէնտիսի իլէ պիրատէրի Միհրան Կեսարեանըն մուամէլաթը թիճարիյէտէ միշլիէրէք պուլունտուղունը սէօյլէմիշ տիր։

Սինտիգ էֆ.լէրին, մէրգումա, գարտաշըլա պէրապէր պանգալարա վէ պիր խայլի թիճարէթխանէլէրէ քիւլլեյէթլի պօրճը օլմալարընա իֆլաս իթտիքլէրինի իֆատէ իմմէլէրի նէ ճէվապէն, պու պապտէ հագգը օլմատըգլարընը վէ մաղազալարընտա բէք չօղ մալլարը մէվճուտ պուլունըպ պու մալլերի վէ ալաճագլարընին, թէքմիլ պօրճլարընը գաբատըգտան պաշդա էլլէրինտէ երնէ սէրմայէ գալաճաղընը, վէ տէմիր վէ մատենիեթտան մատտա էլլէրինտէ գոհ. վէ վէ սաիրէ պուլունտուղունը վէ տէօրթ մահէլլտէ արտիէ մաղազալարը մէվճուտ իտուկինի, վէ պու մաղազալարընն իտարէսի՝ պիրատէրի Միհրան Կեսարեանա տիտա օլուպ, ֆազաթ միշթէրէք պուլունտուգլարընը, վէ պանգա իլէ տիկէր միւէսսիսաթտան ալընտն ագչէ վէ սաիրէ մուամէլաթընտա հէր իքիսինին իմզա գօյարգլարընը իֆատէ իյլէմիշ, վէլհասըլ Նչան տախի՝ պիրատէրի Միհրան Կեսարեանըն իսթիճվապընտաքի իֆատէլէրին այնի պէեանաթտա պուլունմըշ տըր։

Պունըն իւզէրինէ սինտիգ էֆ.լէր՝ քէնտիսինին՝ 1575 լիրալըգ պիր պօնօ թանզիմ իտէրէք, պիրատէրլէրինտէն Թումիկ էֆ.յէ վէրտիկի բիվալէթ օլունտուղընտան, մէզքիւր պօնոնընն նէ օլտուղը հագգընտաքի սիւալէ՝ Նչան ճէվապէն, ֆիլվագը պէտէլի ալընմագ իւզրէ 1500 լիրալըգ պիր պօնօ թանզիմ վէ իմզա իտիպ, պիրատէրի Թումիկ էֆ.յէ վէրմիշ վէ պու պօնօ իլէ պանգատան բարա ալաճաղը սըրատտ իֆլասը իլան օլունտուղընտան, ալամատըգլարընը սէօյլէմիշ տիր։

Սինտիք էֆ.լէրին, «էկէր պու պօնօ իլէ պիր եէրտէն բարա ալմըշ իսէնիզ՝ բարալը, ալմատընըզ իսէ, պօնօյը իպրաշ իմմէլիսինիզ» եօլընտաքի իմմարլարընա գարշը, պօնոնընն քէնտիսինտէ օլմատըղընը սէօյլէմիշ, վէ պինապէրին տիկէր գարտաշը Թումիկ էֆ.նին ճէլպինէ գարար վէրիլմիշ տիր։ Նչան՝ թէվգըֆ օլունմըշ տըր։

* Միւֆլիսլէրին արտիէ մաղազալարընա իճբէթլէ մալլէրինի գօյմուշ օլան թիճճարընն մալլերի, քէնտիլերինին օլտուղը իսպաթ իտիլմիքճէ, թէսլիմ իտիլմէքտէ տիր։

* Միւֆլիսլէրին թիճարէթէ պաշլատըգլարը զէմանտան չիմտիյէ գատար պօրճ, ալաճագ վէ տիկէր մուամէլէլերինի հավի 5 չուվալ տերունինտէքի տէֆթէրլերի վէ էվրակը մահքէմէյէ կէթիրիլմիշ վէ թէտգիգաթա պաշլանմըշ տըր։

* Թումիկ էֆ. Կեսարեան, էվվէլքի կիւն մահքէմէյէ ճէլպ օլունուպ, հուգուրը լաչըմ կէլէնլէր մուվաճճէհէսինտէ իֆատէլէրի ալընմըշ տըր։ Միւամիլէյհ, 1575 լիրալըգ սէնէտլեր հագգընտա, «Պէն • սէնէտլերը՝ Միհրան վէ Նչան Կեսարեան պիրատէրլէրին պօրճլարընտան թահսիլ օլունմագ իւզրէ Սէլանիք պանգասընա թէսլիմ իթտիմ։ Իմտի պանգա թարաֆընտան պէտէլի թահսիլ օլունմագտա տրր։ Միհրան վէ Նչան Կեսարեանլար իսէ, պու կիւն իլանը իֆլաս իթմիշ օլտուգլարընտան, օ սէնէտլերին միւհթէվիեաթընը թէչքիլ իտէն ագչէ՝ մասաեա տիտա օլմագ լազըմ տրր։ Սէլանիք պանգասը թահսիլ իթմիշ իսէ, պէտէլինի, իթմէմիշ իսէ՝ սէնէտլերի ալըպ թահսիլ իտէպիլիրսինիզ» տէմիշ տիր։ Պինաէն ալէյհ մասա՝ սէնէտլերին մահքէմէյէ իպրաշը իչին, Սէլանիք պանգասընա միւրաճաաթ իթմիշ տիր։

* Տէրսաատէթ Պիտայէթ միւտտաիի ուլումիլիկինճէ միգիսլեր հագգընտա իգամէ օլունան հիյլէլի իֆլաս տավասընտան տօլայը իճրաի թահգրգաթ իչին, Օսմանլը, Տէօյչէ Օրիանթ վէ Վէյնէր պանգալարընն մէմուրլարը մահքէմէյէ տավէթ օլունարագ, պունլարտան, իֆլաս հագգընտա իյզահաթ իսթէնիլմիշ տիր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

ԲՐԷՏԻ ՖՕՆՍԻԷ ԷԺԻՐՍԻԷՆԻՆ 1886 ՎԷ 1903 ՍԷՆԷԼԷՐԻ 100ՏԷ 3 ՖԱՑԻԶԼԻ ԲԻԵԱՆԳՕ ԹԱՀՎԻԼԱԹԸ

1907 Մարտ 1ին ամսաթիւմանը բիեանգօսը

Գալաթատա Օսմանլը պանգասը իտարէխանէսի, եախօտ Իսթանպոլտա վէ Պէյզլունտա քեսային չիւպէլէրի՝ ճիւզի պիր պէտէլէ մուգապիլ, մէզքիւր թահվիլաթը, պայա պաշ թէէտիյէսի թէհլիքէսինէ զարը թէէմին իտէրէր։

1886 թահվիլաթընըն ֆիեաթը ճարիէսի 338 ֆրանգ, վէ 1903 թահվիլաթընըն ֆիեաթը ճարիէսի իսէ՝ 269 ֆրանգ օլուպ, պունլարըն թէէտիյէսինտէ վագը օլաճագ զարար, թագրիպա, պիրինճիսի իչին 88 վէ տիկէրի իչին 19 ֆրանգ տըր։

1890 սէնէսի 100տէ 4 ֆայիզլի Օսմանլը Ֆօնսօլիտէսի թահվիլաթը համիլէրինէ՝ 1901 Մարտընտա վատէսի խիթամ պուլմուշ օլան մէզքիւր թահվիլաթընըն 23 Ն.լը գուբօնլարընը վէ 1892 փեար. 1(13տէ, Կիւնճիւ գուբատա ամսաթիւ չըգմըշ օլան թահվիլաթ, թէէտիյէ օլունմագ իւզրէ, 1907 բուսի Փեար. 28 վէ էֆրէնճի Մարտ 13է գատար թագտիմ օլունմատըգլարը հալտէ իպթալ օլունաճագլարը իլան օլունուր։

*** Եիւզէ 4 ֆայիզլի Օսմանլը Թէնպէքի թահվիլաթը միւմթազէսինին 1907 փեար. 1(14 տէ վատէսի իսիթամ պուլան 23 Ն.լը գուբօնլարն թարիխի մէզքիւրէն իթիպարէն վէ չրգան յունվար 1(14 գուբասընըն քէշիտէսինտէ ամսաթիւ օլան թահվիլաթըն պէտէյլերի՝ 1907 փեար. 1(14տէն իթիպարէն, Գալաթատա Օսմանլը պանգասը կիյէլէրինտէ իթա իտիլմէկի թահվիլաթը մէզքիւրէ համիլէրինէ իսթար օլունուր։

Նումէրօլը պօրտրօլարըյա պիրիքտէ պուլունմասը լազըմ կէլէն գուբօնլար իլէ թահվիլաթա մուգապիլ համիլէրէ պիրէր մագպուզ սէնէտի վէրիլէճէք, վէ իյպու մագպուզ սէնէտի՝ թարիխի իթասընտան օն կիւն սօնրա, հիյնի թէէտիյէտէ, Գալաթատա Օսմանլը պանգասը սանտըղընա թագտիմ գելընճաճագ տրր։

Տէրսաատէթ, 23 Ցկվ. 1907

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Զորս Աւետարաններն արդի հայերէնէ թարգմանուած՝ հանդէպ գրաբար բնագրին ու մեկնութիւններով և հմտալից ծանօթութիւններով զարդարուած։

Աշխատասիրեց Ա.Վ. ՍԻՐՈՒՆԵԱՆ։

Նուէրներու և մրցանակաբաշխութեանց համար է՛ն ճաշակաւորն ու թանկագինը։

(Զորս մասերն ի միասին)

Թղթակազմ	2 հատոր	28	դրկ.
Լաթակազմ	1 հատոր	30	»

Ամէն գնորդի ձրիաբար պիտի տրուին իբր նուէր 10 հատ ընտիր լուսատիպ նկարներ (Միքէլ Անճէլօ, Ռաֆայէլ, Մուրիլլօ և այլն)։

Դաւառներէ եղած խնդրանքներն ընդհուպ պիտի կատարուին։

Կեդրոնատեղի՝ Մահմուտ-բաշա, Եալտըզ խանի կից սեղանաւոր Մելքոն էֆ.ի խանութը։ Նաև լրագրոյս խմբագրութեան կրնայ դիմուիլ, ինչպէս նաև Սազայեան Տպարան ի Ղալաթիա։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

	Ղ.	Բ.
Թէվֆիք խիրմիշէսի ուսումի	105	35
Բումէլի չըմէնտֆէրի ֆր.	152	37—
Դրէսի Ֆօնսիէ էժիրսիէն Ա.	237	50
» » » Բ.	269	
Օսմ. Սիկրի. չիրքէմի Լ. 0	4	85
Ըմմի	19	34
Տէրիս. Թրամվայ գուբ.	11	40
« » թահվ ֆր.	483	
Տէրսաատէթ Իրխիրի	440	
Թահվիլաթը միւմթազէի Օսմ.		
Օսմ. պանգասը սէնէտաթը	703	
Տէվլէթի Ալիէ Բէմի	458	

ԱԳՋԷԼԼԻՆ ՖԻՏԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրուշան	Ղ.	Բ.
Պէնսպ մէհրաթէ ֆարզը	108	9
Մէթալիք	99	00
Բօլ	91	00
Ֆրանսիպ ալթունը	87	13
Ինկիլիզ լիրասը	110	11
Գըրմիզ	50	

Հանիպի խմբիեազ վէ մէսուլը զազէթա
ՀԱՄ ՀԱՆԴԻՍ ԹՕՂԱՏԵԱՆ

][15][

ՎԱՀԱՆ ՇԱՊԱՆԵԱՆ

ԷՐՆԷՍԴ ՌԸՆԱՆ

Միշտ մեծ հոգիներ՝ հոգւոյ բանաստեղծներ եղած են. իրենց երգերը, իրենց անմահ գրուածքները՝ աստուածային պաշտամամբ խառնուած են։

Մեծ հայ գրիչ մը, անուշ լեզուով, Լամարթինի վրայ այսպէս կը գրէ. «Մըշտամռունչ աղօթք մըն էր նա», և ուրիշ ինչ կրնար ըլլալ բնութենէ ներշնչեալ այս բանաստեղծը։ Ներշնչմունք որ կ'ըսենք, չիմանանք Ռընանի յախուռն և յանդուգն երեւակայութեան մոլեգին արշաւանքը... այլ իմաստութեան սահմանին մէջ բանաստեղծն՝ անտեսանելին կը նշմարէ, և ինչ որ ուրիշները կը նշմարեն, նա կը տեսնէ. Ահ հրաշալեացս, այս լուսազարդ կամարէն անդին ի՞նչ կայ... լուսազարդ նոր երկինքներ... լաւ, իսկ աւելի անդին...։ Մարդկային միտքը անյաղթելի զօրութենէ մը մղեալ, երբէք չպիտի դադրի հարցնելէ ինքնիրեն, ի՞նչ կայ։ Լաւ գիտէ թէ կայ, բայց ի՞նչ կայ, կ'ըսէ... անողոք հարցում... և միշտ առանց կարենալ լուծելու իւր հետաքրքրութեան աղաղակն... նորէն կը հարցնէ, ի՞նչ կայ արդեօք. մարդ գիտնայ մէյ մը, գէթ վայրկեան մը տեսնայ, և դարձեալ իր հարցումը կը կրկնէ...

Վա՜ե՛ր նայէ ուրեմն... վա՜ե՛ր նայեցէք, մեծապանծ տաճարի մը գմբէթն է այն, որոյ սիւները մահացու աչեր չեն կարող տեսնել (բայց Ռընան մահկանացու աչեր չըլլալուն կը տեսնէ եղեր), որ ինքն ամբողջովին լուն և անբարբառ օրհներգութիւն մ'է Ցաւիտենականին, որ մեր և ամենուն Տէրն է...։

Ռընանի ձեռքը երկայն է, վեր կը վերցունէ, բայց չի հասնիր... Ոտքերուն տակ սուտեր է որ կը դնէ, կը բարդէ բարդ բարդ, և կ'ըսէ. ահա քիչ մնաց, պիտի հասնիմ, հասա՛յ, պօռալու չի մնար վար կ'իյնայ։ Մամուրեանն, մեր ամենէն ներհուն և բեղուն գրիչը, կ'ըսէր թէ, այսպիսիները մարդկութեան հրէշներ են, որ իրենց բնական ուղեցոյցէն զուրկ են, և անդունդէ անդունդ կը գլորին, մինչեւ որ անհետանան, կամ կատարեալ անասնային կենաց ատիճանին հասնին։

Ռընանի պէս շատ մը իմաստասէրներ, ինկած են այն եթերական գագաթէն, և գետնին վրայ տղմերու մէջ սկսած են տապալտկիլ, երազել և վհուկի տեղ անցնիլ։

* * *

Էրնէսդ Ռընանի ծննդավայրը Դրէկիէ է. Դրէկիէի քաղաքական ժողովը այս վերջերս որոշած էր Ռընանի արձանը կարգնել այդ քաղաքին, իր ծննդավայրին մէջ և փողոցի մը անունն ալ Ռընան դնել։

Տեղւոյն նշանաւոր, սրտի և հոգւոյ տէր, պատուոյ և զգացման տէր, ճշմարիտ մարդասէր, աստուածասէր, արի և նախանձախնդիր աւագերէցն Կրօֆֆ եւաւոտքի, բողոքեց, գրեց և ձայնը ամէն կողմ լսեցուց. ահա Քաղաքապետութեան գրած բողոքագրին օրինակը.

« Տէր Քաղաքապետ,

« Նախ կը զարմանամ և կ'ամչնամ, և երկրորդ կը վախնամ որ «Ուրացող»ի մը այս ատիճան փառաւորումը, այդ անարժան արձանը՝ պատուհաս մը բերէ քաղաքիս. ինչպէս ուրիշ առեններ եղած է, պատմութիւնը վկայ է...

« Այո, Աստուած երկայնամիտ է, բայց երբ համբերութիւնը հատնի, կը պատժէ չարաչար զինքը թշնամանողներն։

« Զէ՛ք մտածեր, Տէր քաղաքապետ, «հաւատուրացի» մը անունը կրող փողոցը գարշելի պիտի ըլլայ, և ոչ ոք պիտի ուզէ բնակիլ անոր մէջ, այդ անպատուած թաղը...

« Ես իմ մասիս կ'ապահովցնեմ Ձեզ թէ, որչափ որ մնամ այս քաղաքը, երբէք այդ փողոցէն թափոր չպիտի անցնի, և Ս. Հաղորդութիւնը չպիտի տարուի հոնկէ ուրիշ տեղ մը. Ռընանի համար լաւագոյն է մոռացութեան մէջ թողուլ զայն. զայն փառաւորողը յաւիտենականութեան մէջ պիտի պատժուի, վատահ եղէք։»

(Շարունակելի)